

ՄԱՅՐԸ

Գիւղը կարծես տենդէ բոնուած էր այն առոտուն։
Ժամտունին կռնակէն մինչև մօտակայ անտառի երկա-
րող ճամբուն մէջտեղուանքը քաղքի կառք մը տեսնուած
էր, և ամեն մարդ գործը ձգած դէպի այն կողմ կը¹
փութար։ Կառք՝ գրեթէ բնաւ չէր եկած մեր գիւղը,
որուն չորս կողմի խաչածե ճամբաները ծանր ու կոշտ
սայլերու անիւներէն միայն ակօսուած էին։

Աշնան մէջ էինք, սեպտեմբերի խոնաւ առտու մը,
թէկ գալկոտ արևով մը ողազուած։ Գիւղը ամբողջ
ժամտունին շուրջը խոնուած էր ու կը սպասէր կառ-
քին, անհամբեր այնչափ, որչափ որ պիտի ըլլար հե-
տաքրքրական կենդանիի մը կամ աճպարարի մը գա-
լուստին համար։ Պղտիկ լաճերը ընդառաջ վազած
էին և ճամբուն երկու կողմերը պաշարած, սադա-
յէլի սստնումներով կը ջանային գլել ձիերուն արշա-
ւասոյր ընթացքը։ Մէկ քանին՝ գդակնին վեր կը նետէին
իբր ուրախութեան գերագոյն արտայայտութիւն մը,
պոռալով, սուլելով ու կառքին մէջիները ծաղրելով։

Վերջապէս կառքը հասաւ ու ժամտունին կռնակէն
կոր շրջանակ մը գծելով գնաց կեցաւ կեդրոնի պղտիկ
հրապարակին վրայ։ Երեք հոգի կային մէջը, գիւղին թէսը,

սպասուհի մը և աղուոր հագուած կին մը: Երեքը մէկ թէ-
սին տունը ուզգուեցան: Աղուոր հագած կինը նիշար
էր սօսիի մը բունին պէս ու կը հազար: Գիւղացիները
խկոյն պարապ կառքին շուրջը բոլորուեցան, անոր ա-
մեն մէկ մասը ուշագրութեամբ զննելով, չօշափելով, և
յարգումներ ուզգելով կառապանին՝ որ առանց պատառ-
խան մը տարու եկած ճամբէն մեկնեցաւ, լաձերու
խումբը ետին ձգած:

Գիւղէն ոչ ոք բան մը հասկցած էր: Իրիկուան
միայն ամէն մարդ գիտցաւ թէ ով էր աղուոր հագուած
կինը, և թէ ինչո՞ղայն մեր գիւղը բերած էին:

Թոքախտաւոր ու տակաւին հազիւ տասը ամսուան
ամուսնացած, կրակին մօտ գրուած մոմի մը պէս ծիւ-
րեր, հալեր էր քաղքին մէջ ուր կը բնակէին: Բժիշկնե-
րը գատապարտեր էին զինքը, և ամուսինը,—ինքնին
անձնասէր,—աւելի փորձանքէ մը աղատելու համար
բռներ մեր գիւղը զրկեր էր խեղճ կինը, հաւտացը-
նելով որ առողջ ու գեղեցիկ օդ մը պիտի կրնայ բարե-
րար ազդեցութիւն մը ունենալ իր առողջական վի-
ճակին վրայ:

Իրապէս ալ գէշ չէր մեր գիւղը: Հսկայ սարի մը
կուշտին տուած ինքպինքը, հովանուտ մարմանդներու
մէջ կղզիացած կայք մըն էր, երկու կողմերէն խիտ ու
տարածուն անտառով ըմ եղերուած: Անտառին դէմ,
ուղտի մը սանպատներուն պէս, բլրակներու ամբողջ շարք
մը երկարած էր, որոնցմէ պզտիկ առուակ մը՝ կայծա-
կի սուր բեկրեկումներով մինչև մեր գիւղը կ'երկննար:

Գիւղին ամէնէն աղուոր հրապոյրն էր այդ առուա-
կը որ մեզմէ անդին՝ կ'երթար կորսուիլ շատ վարերը,
ընդարձակ դաշտի մը ճահիճներուն մէջ, ուր շատ հեղ
կ'երթայինք վայրի բագեր որսալու: Վերջին հանդրուա-
նըն էր ատիկա: Ճահիճներուն մօտ իր պշոտ ու գլ-
րաւիչ գիւղիլը կը խեղդուէր հեռաւոր տեղերէ բղանող
գետի մը աղմուկէն, ու կը խեղդուէր այնչափ շուտ որ

իր հոգեվարքի հծծիւնն անդամ չէինք լսեր։ Գետը՝ հսկայ թաւալումէ մը ծնած ամենի կոհակներով կը գրկէր զայն պղտիկ ջրվէժի մը կատարէն ու գիւային վայրէջքով մը լոռուտ ժայռելն ի վար կը թաւալէր։ իր տիտանի խոխոչին մէջ ամէն ձայն, ամէն ազմուկ ինեղ-գելով։ Գլշակեր վայրագ թռչուն մը կարծես որ ճանկը ինկած ճնճղուիներուն հեծեծանքը չուզեր լսել և ա-նոնցմէ ուժով կը կրկույ, թերես խղճահարութեան պէս բան մը չը զգալու համար։ Եւ այդպէս, մեր պղդ-տիկ առուակը կուլ տուած, օձի գլտորումով մը գետը կ'երակաւորուէր շրջակայ հովիտներուն մէջ, վայրի, մահատու համբոյրներու տակ սպաննելով բոլոր այն բոյ-սերն ու մարդարտածաղիկները որոնք իր եղերքներուն վրայ կը բռւսնէին։

Ասոնցմէ զատ, տակաւին դմայլելի պարտէզներու հրապոյրն ալ կար մեր գիւղին մէջ, որուն վրայ ամա-ռը հրաշալի արեկի մը ոսկեսար շողերը կ'իշնէին, և ուր ձմեռուան հովը՝ անտառին ծառերէն մաղուելէ ետքը միայն կը համնէր վճիտ ու անապակ, անմիջապէս ան-դին աղփուն հեկով մը համնելու համար սարին կուշ-տըն իվեր։

Այդ աղուոր դիրքն ու օդը սակայն, յայտնի էր որ շատ զգալի օգուտ մը չը պիտի ունենային խեղճ կնոջ։ Հիւանդութիւնը, - ինչպէս Ռէսը հաւաստեց, — շատ յա-ռաջացած էր։ Մինակը չէր կրնար ինքզինքը ոտքի վրայ բռնել, այնչնի ծիւրած էր մարմինը։ Ոնչիդ էակ մը որ զսպանակը կոտրած ժամացոյցի մը պէս շարժուելու պէտք ունէր կեանքի նշան մը ցոյց տալու համար։ Ռէ-սը որ կնոջ ամուսնին հետ գործ կ'ընէր, բաւական մեծ-կակ գումարի մը փոխարէն հաւանած էր հիւանդը ընդունիլ իր տունը, ուր մինակ կ'ապրէր իրեն պէս տարէց կնոջ մը հետ։

Երկու օր վերջը կառքը նորէն գիւղ եկաւ, բերե-լով կնոջ ամուսինն ու բժիշկը որոնք հազիւ կէս ժամու չափ մնացին։ Ամուսինը գէր մարդ մըն էր, կատա-

րեալ ճարպի կոյտ մը, որ գիւղին մէջ կոշտ՝ գրեթէ անսամնական բնաւորութեան աէր մէկու մը տպաւորութիւնը թողուց Բժիշկը միայն սենեակին դիրքը քննելու եկած էր, հետը բերելով գինեգոյն հեղուկով լեցուած քանի մը սրուակ, որոնց պարունակութեան համար Ծէսը կըսէվ թէ շատ լեզի համ մը ունի, Մաս ջուր միայն կու տային հիւանդին, և քիչ մըն ալ մածուն, գիւղի այն անարատ մածունը որ պանիրի պէս կրնայ շերտուիլ դանակով:

Նաբաթ մը անցաւ, ու ոչ ոք այցելեց հիւանդին: Ծէսը միայն մէկ Արկու հեղ բաղաք իջաւ, ամէն անդամուն ալ հետը լեցուն սակառ մը բերելով: Թէև մարդչէր գիտեր Ծէսին երթեւեկերուն պատճառը, բայց դիւզին մէջ կարգ մը նոր բաներ իմացուած էին հիւանդին վրայ: Գիւղի մարդիկը միշտ հետաքրքիր կըլլան, ուրովհետեւ այն միօրինակ ու սահմանափակ կեանքին մէջ զոր կապլին, ամենէն աննշան իրողութիւններն իսկ շատ մեծ խնդիրներ կերևան իրենց:

Այսպէս, լսած էին թէ հիւանդը գիւղ բերուելէն հազիւ ամիս մը առաջ մանչ զաւակ մը ունեցած էր, թէ բժիշկները պատւիրած էին որ ստնտուի մը յանձնուի նորածինը՝ որպէսզի ան ալ չը պլչկուի մահացու հիւանդութենէն, և թէ խեղճ կինը շարունակ իր զաւակը կը խնդրէր, շարունակ կու լար իր զաւկին համար ու բնաւ չէր ուզեր համոզուիլ թէ մօր մը գիրկը կրնայ երբէք մահուան անկողին մը ըլլալ իր զաւկին համար:

Այս պարագան, գիւղին մանաւանդ կիներուն քով ահագին համակրութիւն մը արթնցուցած էր հիւանդին նկատմամբ: Ամէնքն ալ մայր եղած էին վերջապէս, ու գիտէին թէ որչափ դժուար է զաւկի մը, առջնեկ ու միակ զաւկի մը տեսքէն զրկուիլը: Եւ որքան ալ ցաւագին էին այդ զրկման պարագաները: Մայր մը որ է բնէ կոչուած էր իր կաթողը ու գուրգուրանքով

դիեցնել իր զաւակը, մայր մը որ իր գորովն ու սէրը անհրաժեշտ պէտք է նկատէր իր զաւկին համար, ստիպուած էր համոզուիլ որ այն կաթն ու գորովը ուրանցով կուղէր դիեցնել իր զաւակը, պարզապէս մահատու պիտի ըլլային, պարզապէս թոյներ և ամէնէն ալ անկարեկիր թոյներէն։ Ոչ իր գուրդուրանքը օդուտ մը պիտի ունենար տղուն, ոչ ալ իր սէրը։ Թոյն, միշտ թոյն։ Պղտիկ փայփայանքէ մը վախ կար որ աղան պլշկի, նոյն իսկ ամենաթեթև համբոյրէն կրնար ըլլալ որ արզան վարակուի։ Մահուան պատուաստներ միայն պիտի ըլլային աղօնք։

Քաղքին մէջ, բոլոր ասոնց մասին իզնւր աշխատած էին զինքը համոզել։ Մայր մը երբ պիտի կրնար արդէն այդ համոզումը գոյացնել։ Համակերպած էր գիւղ երթալու գաղափարին, պայման դնելով սակայն որ աղան բերեն քիչ ետքը։ Խոստացած էին ան ատեն, ու խեղճ կինը գիւղ նետելէ վերջ ոչ ոք ուզած էր արշուած խոստումը բռնել։ Բժիշկը, գիւղ եկած ատենն ալ ամուսնին հետ շատ աշխատած էր որ կինը համակերպեցնէ զաւակը շը տեսնելու գաղափարին, բայց անօդուտ տեղը։

Եւ յայտնի էր որ Ռէսը այդ պատճառաւ միայն քաղաք իջած էր։

Ամբողջ շաբաթներ անցան և բժիշկը հազիւ երկու անգամ՝ գիւղ եկաւ։ Վերջին անգամուն կնոջ ամուսինն ալ հետն էր։ Հիւանդը երթալով կը գէշնար։ Ռէսին կինը, — չառուկ մը զոր ոչ ոք կը սիրէր գիւղին մէջ, և որ իր կարգին ոչ մէկուն երես կու տար, — տանը անցքերէն բան մը գուրս չէր հաներ։ Հիւանդին հետ եկած սպասուհին ալ բան մը չէր ըսեր։ Կ'երեւյ որ այդպէս պատիրած էին։ Ռէսը միայն երբեմն երբեմն տեղեկութիւններ կը հաղօրդէր գիւղին սրճարանին մէջ, ուր մարդիկը կը հաւաքուէին ամէն իրիկուն, օրուան աշխատանքին յոգնութիւնը քամելու։

Ամուսնին եկած օրը վերջնական որոշում մը տուինչ կինը մեռնելու մօտ էր։ Դալէն ի վեր աչ թէ միայն չէր իջած անկողնէն, այլ նոյնիսկ շարժում մը անդամ չէր կրնար ընել։ Հազիւ երկու-երեք շաբաթ ալ կ'ապրի, ըսած էր բժիշկը։ Ագոր վրայ որոշած էին զաւակը բերել։ Երեք շաբաթը կերպով մը պիտի անցնէր վերջապէս։ Ամէն զգուշութիւն ձեռք առնելով, կրնային այդշափ ատենուան մը համար տղան դիւզ պիել

Ու ըերին ալ։ Կիրակի առտու մըն էր, ձմեռուան մօտ, և սոսկալի անձրե մը կու գար։ Կառքը նորէն գիւղ մտաւ բժիշկին և գիրուկ ու կարմրերես սանտուի մը հետ, որուն գիրկը նորածինը կորսուած էր մուշտակներու կոյտի մը մէջ։ Բժիշկը սանտուն անձամբ տարաւ հիւանդին տունը հարկ եղած պատէրները տալու համար և անմիջապէս մեկնեցաւ։

Նոյն օրն իսկ տղուն և սանտուին համար առանձին սենեակ մը յատկացուցին տանը մէջ։ Սանտուն, կաղամբի պէս կլորիկ կին մը ու տակաւին շատ երիտասարդ, օրը երկու հեղ, առտուն և իրիկունը, տղան հիւանդին սենեակը կը տանէր առանց անկողնին շատ մօտեցնելու, և քանի մը վայրկեան մնալէ վերջ դուրս կը հանէր։ Այդպէս հրահանդ տրուած էր իրեն, և կ'ըսէին թէ, հակառակ խեղճ հիւանդ կնոջ ինդրանքին ու լացերուն՝ որոշուած սահմանէն անդին չէր անցներ տղան։

Այդպիսով, գրեթէ անզգալաբար անցաւ երեք շաբաթը, բայց հիւանդը փոխանակ մեռնելու, սկսած էր աղէկնալ։ Նոյնիսկ երկու անդամ վար իջած էր անկողնէն՝ զաւկին աւելի մօտը երթալու համար, բայց սանտուն իսկոյն փախցուցած էր տղան։ Առտու մը բժշկը այցելեց ու քննեց հիւանդը, և կերակուրի մասին պատէրներ տալով մեկնեցաւ։ Երկու օր վերջ կնոջ ամուսինն ալ գիւղ եկաւ իրար անցած մարդու հապճէպով մը։ Յոյսը օդը ելած էր։ Հիւանդը երթալով կ'ուժովար։ Դէմքը քիչ մը գոյն առած էր, թէև ձմեռ-

ոռւան վերջալոյսին պէս դալկոտ տակաւին, և ամէն օր բաց պատուհանէ մը դուրսի ցուրտ, բայց առողջ, կենա սպառու օդը կը ծծէր հեշտանքով։

Կը տեսնէինք զի՞նքը շատ հեղ, մելամաղձոտ նայուածք մը թարթած պատուհանէն դուրս, պարտէզին ածուներուն վրայ և կամ ուրիշ տեղ մը Փոթորկոտ ծովուն մէջ, պղափկ խլեակի մը վրայ մնացող նաւաբեկեալի մը նայուածքն էր ատիկա, մոլորուն նայուածք մը զոր յոյսի ցորք մը չը պիտի ողջունէր բնաւ։ Երբեմն կիներ իր աշուլներուն տակ անխորհրդաբար կը համբուրէին իրենց զաւակները, մեծ մասամբ նորածին, և անանկ կուշտ համբոյրներով որոնք մինչեւ հեռուները արձագանդ կու տային։ Կը զգայինք որ հիւանդը կը տիրէր, մտածելով անշուշտ իր զաւկին վրայ զոր այնչափ վայրագօրէն հեռու կը պահէին իրմէ։ Թերես կը մտածէր թէ այդ գեղջուկ մայրերը, հակառակ իւրենց խեղճութեան, շատ աւելի հարուստ, շատ աւելի երջանիկ էին իրմէ, ամէն մէկը տէր անուշ ու կայտառ զաւկներու, անփոխարինելի գանձերու։

Ու բնական է կը նախանձէր տեսնելով որ անոնք կը սիրեն իրենց զաւկները, կը շոյեն զանոնք ու կը խնամեն, կը պաշտպանեն։ Ի՞նք ինչու չը կարենար նոյն ընել իր զաւկին համար։ Ինք ալ միւնոյն իրաւունքը չունէր անոր վրայ։ Ինք ալ իր կոտտանքովն ու ցաւովը չէր արդանդած զայն։ Հաւերն իսկ որոնք իրենց ձագերը կը մեծ ցնէին աշուլներուն տակ, հարկաւ նոյն նախանձը կ'առթէին իրեն։ Չէ մի որ անոնք ալ ուզածնուն պէս կրնային սիրել ու գդուել իրենց պղտիկները, անոց կեր պատրաստել, և ի հարկին զանոնք պաշտպանել թեատարած ուրուի մը սպառնալից ճախրանքին դէմ։

Զորս դին, բնութեան ամէն մէկ անկիւնը նոյն տեսարանն է որ կը կրկնուէր տարբեր դրուագներով։ Հոս կով մը իր հորթուկը կը դիեցնէր, անդին ոչխարներ՝ որոնք իրենց գառնուկները կը քթուէին, հեռուն մատակ ձի մը՝ որ իր զամբիկին հետ կը խաղար։

Կը պատահէր երբեմն ալ որ սանտուն պարտէղ եւ լած, գիրկը գանուռող նորածինը համբուրէր մօրը աշուը ներուն տակ, այն մօրը որուն արդիլած էին իր զաւակը համբուրել, իր զաւակը գրկել, իր զաւակը սիրել: Խեղճ կնոջ աչուրները արցունքի երկունքով մը կ'ուռեին: Կու լար, և իր տժգոյն գէմքին վրայ արցունքները կը փայլէին մարդրիտներու մէջ նետուած շողշողուն աշդամանդներու պէս:

Օ՞հ, իրապէս դիմացուելիք բան չէր: Ծառի կոշտ, անտաշ կոճղի մը նմանող այդ սանտուն կարենար գըրշկել իր զաւակը, և ինք որ ցաւը քաշած էր, ինք որ իր արիւնը վրայ տուած էր, ինք, մայրը, ըլ կարենար նոյն իսկ ձեռքը դնել անոր վրայ... որ մայրը պիտի կրնար դիմանալ:

Ես սակայն, հիւանդը կ'ապրէր միշտ:

Զմեռը անցուցած էինք, և դարնան հրաշալիքը դրկած էր դիւդն ու շրջականները: Ածուներուն մէջ ծաղիկները, սմբուլներ, շողավարդեր, մեխակներ ու շահոքրամներ, ուրիշ այնշափ տեսակներու հետ խուրձնուրծ բացուած էին խատուտիկ փունջերով, և փեթակներէն դուրս ինկած մեղուներու ամբողջ երամներ անոնց վրայ կը թառէին օրնիբուն, ոսկի պիսակներու պէս՝ զորս արել կը ջնարակէր: Պղտիկ առուակը, ձըմեռուան անձրեւներէն յղի մնացած, իր գրգոտ գիլդիլով կը սահէր գիւղին քովէն, և բազմերանգ թոշուններ կը ձայնակցէին անոր՝ իրենց անվերջ ու անհատնում ասուլիմներով: Զորս գին ծաղկած էր: Բնութիւնը կը վերածնէր, և անոր հետ ալ թոքախտաւոր կինը, կարծես նոր կեանքի մը արշալոյսով համակուած, վրայ կու գար օր օրի: Սկսած էր քալել առանց ուրիշներու օգնութեան, և մէկ քանի անդամ զինքը պարտէղը տած:

Թոքախտաը կը կրծէր թէե զայն, բայց առանց երբէք ինքողինքը զգացնելու: Զէր տանջեր բնաւ: Վստահ

էր թէ ալ իրն է ան, և ուզածին պէս կը խաղաք առնոր հետ, երբեմն գդուելով, երբեմն շոյելով, և երբեմն կոտոտանք քալով։ Այդ պարտասած, ծիւրած մարմինին մէջ մահուան սստայն մը կը հիւսէր առանց աճապարանքի, յամրաբար և ծայրայեղ քնքշութեամբ մը։

Ամբողջ գարնան ոչ ամուսինը գիւղ եկաւ, ոչ ալ բժիշկը։ Իէսը երբեմն քաղաք կ'իջնէր։ Ամառը, բժիշկը մէկ-երկու անգամ եկաւ, բայց ամուսինը նորէն չ'երեցաւ։ Ըսին թէ դուրս տեղ գացած է գործով, բայց ոչ ոք հաւատաց, որովհետև նորածինը որ երթալով կը կը ճլտորէր, քաղաք տարին քանիցաւ Օր մը ձմեռն ալ եկաւ իր կարգին, ձիւնը իջաւ առատօրէն, և գիւղը ամբողջ ճերմակով պճնուեցաւ նոր հարսի մը պէս։

Դեկտեմբերի ցերեկ մըն էր, ցուրտ օդով մը, յանկարծ վլվուք մը փրթաւ գիւղին մէջ։ Իէսը, Իէսին կինը, հիւսանդին սպասուհին և սանտուն փողոց ինկած, խելայեղ վաղբով մը դէպի անտառին ճամբան կ'աճապարէին, աննկարագրելի պսուչուք մը ձգած։ Ամէնքս ալ դուրս ինկած անոնց կը հետեէինք առանց անցած-դարձածէն տեղեկութիւն ունենալու։

— Տղան փախցուցին, կ'ըսէին մէկ քանի հոգի։

Այդ միայն գիտէինք ու կը վաղէինք շեղ անցքէ մը որ անտառին մեծ ճամբուն կը յանդէր։ Երբ հոն հասանք, հասկցանք իրողութիւնը։ Հիւսանդը՝ սանտուն պարտէզը մինակ տեսնելով կամացուկ մը վար իջած և զաւակը օրօրոցէն գողնալով դուրս ինկած էր տունէն։ Յետոյ, տեսնելով որ զինքը կը հալածէն, նետուած էր այդ անցքին մէջ, աննպատակ ու վարանոտ վաղբով մը, առանց գիտնալու թէ ուր կ'երթայ, և թէ մինչև ուր պիտի կրնայ գիտանալ։

Կը վազէր, կը սուրար գրեթէ, և ձիւնին համատարած սպիտակութեան գողը ինքն ալ ճերմակ հագուստ գիրկի նորածինին պէս, հաղիւ կրնայինք զինքը որոշել։ Երազային ուրուականի մը երեսոյթը ստացած էր

Եթ վաղքին մէջ ու կը թռչէր՝ հովին քմահաճոյքին
մատնուած սպիտակ փետուրի մը պէս:

Նատ չ'անցած հասան իրեն, բայց նորէն խուսափեցաւ և բլրաձեւ ու ձիւնով ծածկուած հողակոյտէ մը վեր խօյանալով, կանդառաւ գագաթը Ամէնքս ալ կեցանք, և զրեթէ ամէնուս ալ սրտին զարկը կեցաւ նոյն ատեն: Ի՞նչ պիտի ընէր արդեօք: Ոչ ոք կը համարձակէր մօտենալ: Իր ուրուային երեսյթով միշտ հրաշալիօրէն գեղանի, տղան ուժով մը գրկած կը համբուրէր, նախանձի շարժումով մը անոր գէմքը մեզմէ պահելով:

Վերջապէս թէսն ու կինը առաջ ինկան՝ ձեռքեր-
նուն հաստ բիրը ճօճելով։ Զատուկլը մանաւանդ կա-
տաղի գալարումներու մատնուած ու բերանը շողիքոս՝
կը հայհոյէր մոլեգնօրէն։ Բայց հազիւ չորս-հինգ քայլ
առած էին, երբ հիւանդը աղաղակով մը որ մարդկա-
յին ոչինչ ունէր իր մէջ և որ աւելի կորիւնը պաշտ-
պանող վագրի մը մռնչիւնին կրնար նմանիլ, երկու
ձեռքերովը տղան վեր վերցուց, կարծես երկինքին
պաշտպանութիւնը հայցելով։ Յետոյ, մինչդեռ թէսն ու
կինը կը շարունակէին յառաջանալ, վար առաւ տղան,
կատաղի շարժումով մը գրկեց զայն, և նոր ու աւելի
ցաւագին կանչ մը արձակելով՝ երեսի վրայ գետին ին-
կաւ, զաւակը տակը։

Երբոր զինքը վերցուցին, մեռած էր արդէն։ Այդշափ
յուղմունք չէր կրցած տանել։ Գետնի ձիւնը դանդաղօ-
րէն կը ծծէր արիւնի թանձր շերտ մը՝ որ կուրծքէն
դուս թռած էր ինկած միջոցին։

Ու ճակատագրային անսողոք դատապարտութեամբ
մը, իր գիրկը, իր մօր ծիւրած, ախտաժէտ գիրկը կըր-
կին մահուան անկողին մը եղած էր զաւկին համար։
Գրկած միջոցին այնչափ մոլեգնութեամբ ու կրքով փա-
րած էր անոր, որ պղտիկը, ինքնին ծզոտի մը չափ
աղփուն ու գիւրաբեկ, խեղդուած իր փափուկ աղաւ-
նիի մը պէս... ՄԱՐԱ